

**ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, ՆՇՈՒՄՆԵՐ,
ՎԻՃԱՐԿՈՒՄՆԵՐ**

**COMMUNICATIONS, NOTES
ET DISCUSSIONS**

ԱՐԾՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ
ԵՒ ՍԵՒԿԻՏՈՒԱԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

20Ն՝ ՀԱՅ ՍՏԵՂՆԱԳՈՐԾ ՀԱՆՁԱՐԻՆ

Արծնագործութիւնը եւ սեւկիտուածագործութիւնը (սեւատագործութիւն) կը կազմեն ոսկերչական-արծաթագործական արուեստի զարդապատման եւ գունասպատման զլխաւոր ճիւղերէն մէկը, ու իրենց էութեամբ իրարմէ չեն տարբերիր:

Արծնի (émail, enamel) թափանցիկ «իմնական նիւթը կազմուած է ապակիի, կապարի եւ փոթափումի լատոնուրդներէն, իսկ դանապան մետաղներու ժանգերու վերոյիշեալ նիւթի հետ հալումով՝ կը ստացուին այլազան գոյնի արծներ: Բոլոր գոյները չունին նոյն կարծրութիւնը, եւ անոնց «ալման համար անհրաժեշտ է դանազան ջերմաստիճաններու օգտագործումը: Այս հալած գունաւոր կտորներու փոշացումով եւ ջուրի կամ ալ կաշուն նիւթերու խառնումով՝ կը ստացուին այն խմորանման լուծոյթները, որոնք ըստ պատշաճի լեցունելով խորութիւններու մէջ ու հնոցի ենթարկուելով կը միանան իրի մետաղին հետ, կազմելով այլազան վարդանկարներու ու գոյներու համագործութիւն մը:

Արուեստի պատմութեան յայտնի են հնագոյն արծնագործութեան նմոշներ Կիւրոս կողմէն (Ք. ա. թ. Գ. դար): Սակայն տուեալ իրերը, մատանիներ, պատուած մն գունաւոր ապակիներու միջոցով եւ ոչ իսկական արծնով: Անոնք միայն նախնական փորձերը կը հանդիսանան իսկական արծնագործութեան: Աւելի ուշ շրջանէն մեզ յայտնի են իրեր, յունական եւ ետրուրական արուեստի նմոշներ, որոնք կը կրեն նոյն նախնական արծնապատման հետքերը:

Գունաւոր ապակիին շատ նախնական միջոց մըն էր, եւ այն կարելի է համեմատել արծնի պարզեւած գիտարուեստական (technique, technical) մեծ հնարաւորութիւններուն հետ:

Իսկական արծնադործութեան նմոշներ մեզ հասած են բիւզանդական ժամանակաշրջանին (Չ. դար), որ երկհարիւրամեայ դարդացումէ յետոյ, որոշ ժամանակ ունեցած է անկման շրջան մը սլաւոնական արտութեան (iconoclasmie) պատճառով (Ը. դար)։ Այս կարճատեւ ժամանակաշրջանին է որ բիւզանդացի վարպետներ, հալածանքէ հեռանալով, ապաստանած են արեւմտեան Եւրոպա, մասնաւորաբար Ֆրանսիայի ափերը, սատարելով արծնադործութեան ծաղկումին՝ այդ երկիրներու մէջ։

Մեր նպատակէն դուրս է ուսումնասիրել արծնադործութեան պատմութիւնը, սակայն որոշ զիտնականներ կը կարծեն որ այն օղտադործուած է վաղ միջնադարեան Եւրոպայի մէջ՝ Արեւելքէն արշաւող բարբարոսներու կողմէ, եւ անոնց հարաւային ձեւը կազմող արշաւախմբերէն՝ իւրացուած է Բիւզանդացիներու կողմէ ու հասած բարձր մակարդակի՝։

Եթէ նկատի ունենանք որ նախաքրիստոնէական ժամանակաշրջանին Արեւմուտքի մէջ զարգացած էր փոխալական զեղեցիկ ձեւերու, իսկ Արեւելքի մէջ դոյներու սէրը, վերոյիշեալ երեւոյթը ինքնաբերաբար կը բացատրուի։

Բիւզանդական եւ Արեւելեան միւս երկիրներու միջեւ կապը յաճախ կը պահպանուէր նաեւ Հայաստանի ճամբով, եւ կրնանք ենթադրել որ արծնադործութիւնը գոյութիւն ունեցած է նաեւ միջնադարեան Հայաստանի մէջ։

Հայկական արծնադործութեան ներկայիս գոյութիւն ունեցող հրնադոյն նմոշները Ժէ. դարէն են, թէեւ չի բացատուիր անոնց աւելի հին նմոշներու գոյութեան հաւանականութիւնը, քանի որ անոնք որոնց ծանօթ ենք՝ բաւական մշակուած տեսք ունին եւ չէին կրնար չհիմնուիլ աւելի հին աւանդութիւններու վրայ։

Ոսկերչական – արծաթադործական արուեստի պատմութեան հետազօտողներուն՝ մինչեւ օրս յայտնի են ինք տեսակի արծնադործութեան զիտարուեստներ (techniques)²։

1. – Միջնորմուած (cloisonné) արծնապատում. կը ստացուի արծնապատելի տարածութիւնը զուգալար կամ միալար տափակ մետաղեայ պարաններով ստորաբաժանելու, եւ արծնափոշին ջրախառն խմորանման վիճակի մէջ ստորաբաժանումներու մէջ լեցնելով, ու թեթեւ կրակի վրայ չորցնելէ յետոյ՝ համապատասխան ջերմաստիճանով հնոցի մէջ հարցնելու միջոցով։ Ստորաբաժանումներու ներ-

1. FERDINAND DE LASTEYRIE, *Histoire de l'orfèvrerie depuis les temps les plus reculés jusqu'à nos jours*, Paris, 1875, page 63.
2. *Grand Dictionnaire Universel* par P. Larousse, Paris, Vol. VII.



Նկ. 1.- Մանատուփ՝ ամրոցական և մանակի:




Նկ. 2.- Սրկման սափոր և մանրամասնություններ:





Նկ. 3.- Կանթեղի եւ արծնապատ մետալիոններէն մէկը:



Նկ. 4.- Սկիի եւ մանրամասնութիւն, դրուագուած մետալիոն՝ Յիսուսի դիմաւանդակով:



Նկ. 4^ա. - Նախորդող սկիհի ավսեմ:



Նկ. 5.- Ձեռագրակազմի արձնագարդ կտորներ:



Նկ. 6.- Արծնապատ ջրաման եւ մանրամասնութիւն:




Նկ. 7.- Արծնագարդ բաժակ իր արձանագրութեամբ:



Նկ. 8.- Նախորդող բաժակին գունագեղ ափսեմ:




Նկ. 9.- Սկիիի ափսէ, սեւ արծնով զարդարուած:



Նկ. 10.- Եպիսկոպոսական գաւազանի գլուխ, 1747 թ.:



Նոյնի բռնակը եւ արձանագրութիւնը:




Նկ. 11.- Խաչի բռնակ եւ արձանագրութիւն, 1749 թ.:





Նկ. 12.- Սեւկիտուած սափոր եւ մանրամասնութիւններ:




Նկ. 13.- Սեւկիտուած սափոր ազգային կերպարներով, դրուագագարդում եւ Մայր Հայաստան:





Նկ. 14.- Սեւկիտուած եւ փորագրուած շքեղ գօտի:



Նկ. 15.- Սեւկիտուած գօտիի ճարմանդ եւ մասնիկ:





Նկ. 16.- Նկ. 15ի մասնիկը սեփականապատումէն յետոյ:





Նկ. 17.- Նոյնի մասնիկը փորագրութենէն յետոյ եւ կտրուած:


ԱՐՄՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԻՆՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ





Միջնորմում
Cloisonné





Փորագրում
Champlevé




Ոսկերչական
De bijouterie




Մաշում
Émail usé



Բարձրաբանդակ
Ronde bosse




Ցած տաշումով
Basse taille



Նկարչական
Peinture en émail



Սևալիտման արձն
Émail de niellure



Թափանցիկ ցանցկենային
Plique-à-jour

ԾԱՆՕԹ.-- Կետերու շարանները կը խորհրդանշեն արժեքատուրմները, իսկ գծերը ցոյց կու տան վերեւի նկարներուն մէջտեղի կտրուածքը:

քելի տափակ մակերեսներու վրայ կատարուած անհարթութիւնները թորլ կու տան որ արծնը աւելի պիտո՞ կերպով ամբանայ ներքեւի մետաղին վրայ, քանի որ հարթ կամ փայլուն մակերեսներու վրայէն արծնը աւելի գիւրովթեամբ կը ճաքճաքի ու կրնայ լծափիլ:

2. Փորագրուած (փորուած փորագրակալի գրիչով) արծնապասում (champlevé) . փորագրական գործիքներու միջոցով խորացնելով արծնապատելի մակերեսները եւ բարձր թողլով ստորաբաժանման միջնորմները՝ փոխան պարանի: Այս գիտարուեստը աւելի դժուար, սակայն գործածութեան համար գլխաւորուէն է, քանի որ միջնորմներու վերելի մասը աւելի լայն կը Վժողուի՝ քան ներքեւի տափակ մակերեսին զգած մասը:

3. Ոսկերչակալի արծնապատում (émail de bijouterie) . կը կատարուի գորագրական գործիքներու (գրիչներու) միջոցով կատարուած ճեղքերու (գարդանկարներ կամ գրեր) արծնապատումով:

4. Մաշած արծնապատում (émail usé) . կը կատարուի հնոցի մէջ արքէն հալած ու պողած արծնապատ մակերեսները խառտոցանման յատուկ գործիքներով հարթացնելով ու երկրորդ անգամ ենթարկելով հնոցի ֆերմովեան, վերտոին փայլեցնելու համար հարթացումի ընթացքին իր փայլը կորսնցուցած մակերեսը:

5. Բարձրաբամակալ արծնապատում (haut relief ou ronde bosse) . չենթարկուի որ նախորդ հարթացումի գործողութեան եւ կ'ուսննայ բարձր, անհարթ մակերես:

6. Ցած տաշուած ֆով կալ խնայողակալ տաշով արծնապատում (Basse taille) . միջնադարեան փորագրուած (champlevé) արծնապատման այլ տեսակ, որ կը կայանայ շրջագծերու ներսի մակերեսները զանազան խորութիւններով փորագրելէ յետոյ՝ այնտեղ արծնափոշի (թափանցիկ տեսակի) լեցնել ու հալեցնելու մէջ, որու արդիւնքը կ'ըլլայ նոյն գոյնի զանազան տոններու ստացում, քանի որ այնտեղ առկայ է զանազան թանձրութիւններով հալած արծնը:

Ցած տաշուածքով արծնապատումը (basse taille) կրնայ կատարուիլ նաեւ դրուագման միջոցով, պատրաստելով արծնապատելի խորութիւնները:

7. Նկարչակալի արծնապատում (peinture en émail) . տափակ կամ ուռուցիկ մետաղակերտ տարածութիւններու վրայ կատարուած գեղանկար, արծնափոշիի հարուստ գոյններու ջրախառն կամ սոսինձախառն խմորներու օգտագործումով: Այս գիտարուեստը ընդհանրապէս կը գործածուի մանեակներու կեղրոնական մետաղիոններու վրայ դիմանկարներով զարդարելու:

8.— Սեւկիտման արծնապատում (émail de niellure) . յաճախ ոսկեայ եւ երբեմն միայն արծաթեայ իրերու մակերեսները զծային ուճով փորագրելով, եւ այնտեղ լեցնելով սեւ արծնափոշիի լամորը ու ենթարկելով հնոցի՝ գոյնին համապատասխան ջեռուցումի : Այս արծնապատումը յար եւ նման է սեւկիտման աշխատանքի ոճին, միայն թէ կատարելապէս սեւ է եւ ոչ մոխրագոյն :

9.— Թափանցիկ ցանցկեմային (plique-à-jour) արծնապատում . այս տեսակի արծնապատումը մանրանկար ապակում (vitrage, stained glass), «ներկուած» ապակի) մըն է, թափանցիկ արծնեքու օդտագործումով : Գիտարուեստը նման է միջնորմուած (cloisonné) արծնապատման, այն տարբերութեամբ որ զոսպարար պարաններու կերտուածքը միայն ժամանակաւորապէս ամրացած է յատակի փայլուն մետաղին (ալիւմինիում կամ պղինձ) եւ արծնի կարծրացումէն ու պարեցումէն յետոյ՝ քանի մը թեթեւ հարուածներով կարելի է այն անջատել ներքեւի մետաղէն եւ որպէս թափանցիկ իր օգտագործել : Ձուգարար պարանները կը կազմեն գոյնեքու բաժանման եւ ձեւաւորման միջնորդները :

Այստեղ անհրաժեշտ է շեշտել որ անցեալին, մինչեւ օրս շատ մը յետամնաց երկիրներու մէջ, կը գործածուին պատրոյգաւոր ջահեր (alcohol burners) եւ փչափողեր (chalumeaux, blowpipes) :

Դասական արծնագործութեան վերոյիշեալ ինը տեսակներէն չորս գլխաւորները՝ միջնորմուած, փորագրուած, նկարչական եւ սեւկիտման նման (սեւ արծնով) արծնապատումներն են, որ կիրառուած են ԺԷ-ԺԹ . դարերուն հայկական արծաթագործական արուեստի շարք մը արժէքաւոր նմոյսներուն վրայ :

Հայկական արծաթագործական արուեստի մէջ ամենատարածուածը միջնորմուած արծնագործութիւնն է, որմէ մեզի հասած են բազմաթիւ աշխատանքներ : Անոնցմէ հնագոյնը ԺԷ . դարու աշխատանք է (Մատենադարան թիւ 7676) : Սոյն ձեւագրի կազմի առաջին եւ երկրորդ կողերու անկիւններու ձուլածոյ ճրեչտակակերպար քանդակներու միջնորմուած տարածութիւններու վրայ արծնապատում է կանանչագոյն արծնով : Այս մեզի օճանթ հնարչոյն արծնապատումն է, որ կատարուած է Կարնոյ մէջ, 1653 (ՌձԲ) թուին :

Այլ ուշադրաւ աշխատանք մըն Է էջմիածնայ վանքի թանգարանի մասնատուփը (անցեալին ցուցանմորջ թիւ 132), որ կը կոչուէր «Տապանակ» հին թանգարանին մէջ (նկ . 1) : Չափերը՝ 10×19×27 սմ . : Հենքը ցանցկեմակերտ է եւ արծնապատ տերեւները տափակ արծաթեայ թերթիկներու վրայ զոսպարար պարաններով երկրուած եւ ըստորաբաժանուած են : Ներքեւի շարքի տերեւները քանի մը գոյնեքով նկարչական վրձինի միջոցով զսասւորուած՝ նկարչական արծնա-

պատման զեղեցիկ նմոշներ կը կազմեն: Մրծնապատ գունազեղ թերթիկներու, վերեւի եզերքի ուլունքանման զմրուխտներու եւ հննքի սեւացած արծաթի գոյնները՝ մտածուած դասաւորման եւ ճաշակաւոր աշխատանքի զլուխ գործոց մը կը կազմեն: Մասնատուփի ճարտարապետական ձեւը թելադրուած է ցանցկենային աշխատանքի դիտարուեստական հնարաւորութիւններէն Վե կը նկատուի ԺԸ. դարու կարնոյ աշխատանք:

Նոյն ԺԸ. դարու աշխատանք է նաեւ Էջմիածնայ թանգարանի Սաչլիերացի սրսկման սափորը (թիւ 205), ուր յարերը մածուցուած են ընդհանուր ուռուցիկ վտրքի (fond) մը ճահարմամբ կերտուած արծաթ մակերեսի վրայ (նկ. 2): Չափերն են՝ $29 \times 12 \times 12$ սմ.: Մոյն աշխատութեան արծնապատումը չափազանց դժուար կատարուած աշխատանք է, քանի որ անհրաժեշտ է սափորը ամբողջութեամբ հնոցի մէջ շիկացնել քանի մը անգամ, հերթականութեամբ արծնապատելով տոլր կողմերու նախատեսուած մակերեսները: Սափորի ընդհանուր ձեւը ներշնչուած է հնադարեան հայկական կարասածեւերէն, աւելցնելով պատուանդան, վիղ եւ կախարիչ: Վզի՞ երկարութիւնը թելադրուած է ջրի սրսկման անհրաժեշտութենէն: Պէտք չէ այս գործը ջիւթի պարսկական արուեստի արտադրանք վարդաջրի սըրսկման սափորներու հետ³, որոնց չըջաղիծերը Վե զարդերը կը հակադրուին հայկականի հետ:

Վեց արծաթակերտ ուլունքաչարերը, որոնց վերեւը տեղաւորուած է ԺԸ. դարու հայկական արծաթադործութեան հարազատ դարդամօտիւններէն (motif décoratif) զոյգ հակոտնեայ վարդեակներէ կազմուած կախարիչը, կ'ամրապնդեն աշխատանքի կառոյցը, որոշ չափով կը դիւրացնեն արծնապատումը եւ կոթողային տեսք կու տան սափորին:

ԺԹ. դարու արծնապատման նոյնատեսակ աշխատանքներէն ընտրեցինք երկու նմոշ: Ժամանակազրական կարգով առաջինն է կանթեղը (նկ. 3), Էջմիածնայ թանգարան, թիւ 177): Կանթեղի չափերն են, երեք վախման շրթաներով միասին, $57 \times 16 \times 16$ սմ., իսկ կանթեղը առանձին՝ $16 \times 16 \times 16$ սմ.: Կանթեղի վերեւի եզրի վրայ փորագրուած է՝ «Յիշ(ա)տ(ա)լ է կ(ա)մքեզս ս(ուր)ք Կ(ա)ր(ապե)տ(ա)յ մեմաս(տա)միս Ակմեցի խուումն»⁴ Կոզմուսի դմին Շիրիմի որ է ձեռագրած իւր վ(ա)սն կեմդ(ա)նե(ա)ց եւ մեջեցելոց բ(ա)րձեալն⁵ հոգւոց ամեմայն հ(ա)ւ(ա)ս(ա)ցելոց վ(ա)ռե(ա)լ

3. POPE A. U., A survey of Persian Art, London - New-York, 1938, Tome VI, page 1396.

4. Խուումն՝ վը նշանակէ ոսկերիչ:

5. Բռնակը ծածկած է արձանագրութեան այս մասը:

պ(ա)հեցոցէ, 1870 Յունիս»։ Կանթեղը լրիւ ցանցկենակերտ է, սակայն արծնապատ տարածութիւններու շրջագծերը կատարուած են սղոցման միջոցաւ։ Բացի զարդանկարային մասերէն, արծնապատուած են նաեւ տէրունական վեց տեսարաններ, մետալիոններու մէջ, որոնք կատարուած են պարզ եւ նախնական զարդարման սկզբունքներով։ Գոյներու լուծումը զուսպ է՝ մուժ կապոյտ, բերդակապոյն, դեղնաւուն կանանչ եւ մուժ կարմիր։

Ունինք նաեւ սկիւճ մը, փր ափսէով (էջմիածնայ թանդարան, թիւ 144)։ Սկիւճի չափերն են՝ 12×12×24 սմ․, իսկ ափսէի տրամագիծը՝ 15 սմ․։ Սկիւճի վերեւի եզերքի արձանագրութենէն կը պարզուի՝ որ այն Կարնոյ եկեղեցիին նուիրած է քարերար Մկրտիչ Սանասարեան, 1886 թրւին, ի յեշատակ իր եղբորը (նկ․ 4)։ Աշխատանքի ոճը նման է նախապէս յիշուած սրսկման սափորին, եւ կատարուած է միայն հետեւեալ գոյներով՝ մուժ կապոյտ, բերդակապոյն ու մուժ կարմիր արծնով։ Փր լրիւ գունապատումով այս աշխատանքը կը հակադրուի մեր նախապէս նկարագրած սրսկման սափորին պարբերական արծնապատման, որ իր գեղարուեստական հասկացողութեամբ՝ աւելի հարազատ է հայկական զարդարուեստի սկզբունքներուն։

Սկիւճի ընդհանուր շրջագիծը վը կրէ իր ժամանակի արդիականութեան ձգտումը, սակայն ունի կոթողայնութիւն, եւ արծնապատման մանրամասնութիւններու ու տառատեսակներու օգտագործումը կը սեռին ազգային աւանդութիւններէ։

Փր կլոր շրջագծով եւ ներքին զարդերու յարդարումով՝ ափսէն (նկ․ 4ա) կը կրէ հայկական ազգային ոսկերչական աւանդութիւններու դրոշմը։ Սկիւճի եւ ափսէի ոսկեջրուած արծաթեայ մակերեսները կ'աւելցնեն գործի գունադեղութիւնը։

Որպէս փորագրուած արծնապատման (champlevé) աշխատանք, մեր տրամադրութեան ունինք ժէ․ սարու Վասպուրականի ձեռագրակազմի մը (նկ․ 6, Մատենադարան, թիւ 8928) վրայի ճարմանդներու կանանչագոյն արծնապատումը, որ փ տարբերութիւն դասական արծնապատման փորագրակերտ կառոյցին, պատրաստուած է ձուլման միջոցով, եւ այս է պատճառը որ արդիւնքը՝ հարթ մակերես չունի։ Սոյն աշխատութեան (փորացած (fond) մասերու անհարթութիւնները կը նպաստեն արծնի՝ մետաղի վրայ աւելի սերտ ամրապնդման, սակայն ստորաբաժանումներու անճիշտ դժեբը՝ անհաճոյ տպաւորութիւն կը թողուն զիտողի վրայ, որ անհամատեղելի է արծաթազործական արուեստէն ակնկալուած պծերու որոշակի ճշգրտութեան հետ։ Աւելորդ է ըսել որ ձուլումը պատճառ վը դառնայ աւելորդ մետաղի սպտման եւ կը ծանրացնէ իրը։ Վերոյիշեալ ձեռագրակազմի արծնապատումը կը կրէ շտապողականութեան կնիքը եւ կը հակադրուի միջնորմուած աշխատանքներու պծերու յստակութեան հետ։

Նոյն ոճով, սակայն, դրուագման միջոցով վատարուած են Գեղարդի եւ Նոյեան տապաններու պահարաններու (ԺԷ. դար) արծնապատումները, որոնց մասին գրած եմ անցեալիս⁶: Միայն մէկ գոյնի արծնապատման եւ ոսկեջրման գոյնային հնչեղ ներդաշնակութիւնը օժանդակած է վերոյիշեալ երկու պահարաններու արտայայտիչ տեսքին:

Հայկական արծնապատման մէջ օգտագործուած երրորդ տեսակն է նկարչական արծնապատումը (peinture en émail), որը կը հակադրուի արեւմտաեւրոպական դիմանկարային արծնապատման՝ իր զարդանկարային կատարմամբ: Հայկական զարդարուեստի սկզբունքներու եւ գրացի Պարսկաստանի ու գուտ զարդանկարային արծնապատման իրերու իւրատեսակ համադրութիւն մըն է այս, որ վատարուած է զբնակարարը Ղարապաղի Շուշի քաղաքին մէջ:

Վերոյիշեալ արծնապատման մեներ կը հանդիպինք գրխաորաբար ԺԹ. դարու Վ. կէսէն յետոյ: Մեր տրամադրութեան ունինք երկու ցուցանմոյշներ Ղարաբաղէն: Առաջինը արծնապատ ջրաման մըն է, որուն հենքը կը կազմէ տափակ արծաթը (Պատկերասրահ 12-1005), 37×13×13 սմ. չափերով: Աշխատանքը լրիւ արծնապատ է, բացի քանի մը տեղերու անհրաժեշտ դադարէն (pause), ուր կը տեսնենք արծաթը: Այստեղ մետաղեայ ստորաբաժանումներ չկան եւ ընդհանուր մակերեսը քծիկներով ծածկելէ վերջ՝ արծնապատուած է մուշկապոյտ, թափանցիկ արծնով, որու վրայի զարդերը կը կազմեն սպիտակ արծնի ուռուցիկ գնդիկներ եւ ոսկիի մանր տերեւաձեւ բարակ թերթիկներ: Հնոցի անուղղակի կրակի՝ մօտ 700 սանթիմրատ ջեռուցումէն՝ խորի մուշկ կապոյտ արծնը մէկ կողմէն միացած է ներքեւի արծաթին, եւ միւս կողմէն՝ երեսէն, սպիտակ արծնի գընդիկներուն եւ ոսկիի թերթիկներուն հետ, կազմելով մէկ մարմին (նկ. 6):

Ինչպէս միջնորմուած արծնագործութեան նկարագրութենէն կը պարզուի, խորունկ մակերեսներու անհարթութիւնը անհրաժեշտ է, նկատի ունենալով որ մետաղը եւ արծնը անհամատեղելի նիւթեր են եւ երկուքին միացումը կը ստեղծէ իւրայատուկ կապ մը, ուր հալած արծնի մասնիկներ կը ներթափանցեն մետաղի մանր ճեղքուածքներու մէջ ու կը կապուին անոր հետ: Այս է պատճառը, որ որքան մեծ ըլլայ արծնապատուելիք տարածութիւնը, այնքան մեծ անհարթութիւններ ու ճեղքուածքներ կը պահանջուին:

Ջրամանի քծագրութիւնը ունի հայկական կարասէն ներշնչուած մասեր, ինչպէս նաեւ երկար վիզ, որ ԺԸ-ԺԹ. դարերու ծնունդ է

6. «Իջմիածին» ամսագիր, 1964, ԺԱ., էջ 40:

Հարկական արծաթադործութեան մէջ եւ օգտապաշտ նկատումներու արդիւնք է :

Նոյնատեսակ աշխատանք է նաեւ Շուշիի մէջ պատրաստուած բաժակն ու ափսէն (Պատմական թանգարան, թիւ 6321 ա. եւ բ.) : Բաժակի (դաւաթ) չափերն են՝ $9 \times 8 \times 11,5$ սմ. (նկ. 7), 'իսկ ափսէին՝ $14,8 \times 14,8 \times 1,8$ սմ. (նկ. 8) : Այստեղ զոյները աւելի վառ են եւ մութ կապոյտի հետ օգտագործուած են թերողակազոյն եւ կարմիր արծն, ինչպէս նաեւ մանրացած ոսկի : Բաժակի կեղւոնի՝ «Նուէր Գրիգոր Բաղամեանցից Հեղինայի Մ. Լիսիցեանի» արձանագրութեանն հաւանաբար կը պարզուի հեղինակի անունը, որ շրջանի ժողովրդի կողմէ «Վարպետ Բաղամ» կոչուած յայտնի արծնագործ մը կը լիցած է : Հաւանական է որ նուիրատուն եւ վարպետը նոյն «Բաղամ»ն է : Հեղինակի անուան որոշ աղաւաղումը մեղ չի վարամացներ, նկատի ունենալով տեղւոյն ժողովրդեան անունները «վերաձեւաւորելու» սովորութիւնը :

Չորրորդ տեսակի արծնապատումը սեւակիտման նման վատարուածն է (email de niellure), որ իր էութեամբ սերտօրէն կապուած է սեւակիտման աշխատանքի ոճի հետ, բացի մութ տեւ զոյնէն եւ ոսկեպատման հնարաւորութենէն : Այս կը կատարուի տափակ կամ ուռուցիկ մետաղեայ թերթի վրայ, փորագրման միջոցով տեղ պատրաստելով արծնապատման համար :

Յիշատակման արժանի է, հաւանաբար ԺԹ. դարու վերջաւորութեան կատարուած, սկիհի ափսէն (նկ. 9, Պատմական թանգարան, թիւ 6804), որու կրկնօրինակը կը գտնուի Էջմիածնի թանգարանը, նոյն գծագրութեամբ, կատարուած 1901ին : Կարելի է հաստատ կերպով ըսել որ երկու նոյնանման ափսէներն ալ նոյն վարպետի զործերն են : Այնատանքը զուտ սեւակիտման ոճով է, նկատի ունենալով որ այստեղ եւս սեւ արծնը լեցուած ու հալած է նեղ եւ երկարածիւղ, փորագրուած տարածութիւններու մէջ :

Վերոյիշյալ երեւոյթին կը հանդիպինք ԺԹ-ի. դարերու հանդիպման ժամանակաշրջանին, երբ Հայաստանի մէջ արդէն իր զարգացման գագաթնակէտին հասած սեւակիտագործութիւնը սկսած էր որոնել ելք մը, աւելի շեշտուած գոյն ստեղծելու համար : Սեւակիտման արհեստը չէր բաւարարուեր արծաթադոյնի եւ մութ մոխրագոյնի թոյլ հակադրութեամբ, նկատի ունենալով որ սեւակիտուած տարածութիւնները յարմար չէին ոսկեպատումի՝ մետաղի (արծաթի) եւ սեւակիտման նիւթերու մետաղային բաղկացուածքի պատճառով, որ անհրաժեշտ էր ծածկել զոճի վնասով (laque) արծաթը ոսկեջրելու համար, տեղի տալով երկարատեւ եւ շատ ձանձրալի աշխատանքի : Իսկ արծնը ոսկեջրել սակարելի է եւ արծնապատ իրի արծաթեայ տա-

բաժնութիւնները կարելի է ոսկեպատել առանց կաշկանդումի, պայմանով որ արագ կերպով կատարուի եւ ոսկեջրի բաղկացուցիչ թուրքը մասերը չի վնասեն արծնին:

ՍԵԻԿԻՏՈՒԱԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՆՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Ինչպէս արծնագործութիւնը, սեւկիտագործութիւնը եւս արծաթագործական արուեստի մէջ օժանդակի դեր կը կատարէ եւ չունի ինքնուրոյն գործունէութիւն, լացի զունսպատումէ: Մակայն այն արծնագործութեան նման հարուստ գիտարուեստ (technique) չունի եւ գոյութիւն ունի միայն մէկ տեսակի սեւկիտում, որոչ Երանդաւորումով:

Հնարոյն սեւկիտման աշխատանքներ մեզ յայտնի են հռովմէական ժամանակաշրջանէն: Զարգանալով եւ ծաւալելով, ան բարձր մակարդակի հասած է Բիւզանդիոնի մէջ, երբ սեւկիտուած է Մուրբ Սոֆիայի տաճարի խորանի հարդարատուի վմբեթը⁷:

Ան վերատին կ'երեւի արեւմտեան Եւրոպայի մէջ. Ը. դարուն՝ Գերմանիոյ, իսկ Թ. դարուն Իտալիոյ մէջ եւ այլուր: Անշուշտ չի բացառուի անոր գոյութիւնը աւելի հին դարերու ընթացքին:

Կան աշխատանքներ ԺԳ. դարէն, կատարուած Փրանտացի Հիւկոյ վանականին կողմէ (Hugo d'Oignies), որ հեղինակն է հիանալի սեւկիտադարձ գործերու, ոսկեջրուած արծաթեայ մասերով: Նոյն տեսակի սեւկիտապատման աշխատանքներ կատարուած են նաեւ միջնադարեան Ռուսաստանի մէջ, ուր կը շարունակուէին բիւզանդական արուեստները, եւ որոնք նոյնպէս ոսկեպատուած են արծաթեայ մակերեսներու վրայ, զանց առնելով անոսկեպատելի սեւկիտուած մասերը: Կը կարծենք որ անցեալի ոսկեպատ սեւկիտագործութեան անհետացման պատճառը՝ ոսկեպատման գիտարուեստի կիրառման փոփոխութիւնն է: Անցեալին, արքայաջրէն (acqua regia) քաշուած ոսկիի շատ նուրբ փոշին անդիկի հետ խառնելով, վրձինով կը պատէին ցանկացած արծաթեայ տարածութեան վրայ, եւ յետոյ տաքցնելով ու շիկացնելով անդիկը չէզոքացնելէն յետոյ, արծաթի վրայ կը մնար, պնդորէն փակած եւ միաձուլուած, ոսկիի բաւական թանձր շերտ մը, շատ աւելի երկարակեաց քան ժամանակակից կատարելագործուած ոսկեպատումը: Իսկ ներկայի ոսկեպատման աւազանային մեթոտը անկարելի կը դարձնէ, առանց սեւկիտուած մասերու դոճի լուծում (laque) պատման, ոսկեջրել մնացած արծաթեայ

տարածովթիւնները: Այս կրնայ եռապատկել աշխատանքը եւ անցանկալի կը զբարձնէ սեւեկիտումը ներկայ արտադրական զխտարուեստի շտապողականութեան եւ մեքենայացման պարագային:

Թէեւ գոյովթիւն ունի մէկ տեսակի սեւեկիտադրծովթիւն, սակայն սեւեկիտման մուտք մոխրագոյն խառնուրդի ստացման գեղատոմսերը իրարմէ որոշ չափով կը տարբերին եւ ըստ այնմ կը փոխուի անոնց միջովթեան աստիճանը:

Արեւմտեան Եւրոպայի մէջ սեւեկիտման փոշին (poudre de nielure) կը պատրաստուի հետեւեալ գեղատոմսի խառնուրդով. 38 մաս մաքուր արծաթ, 72 մաս մաքուր պղինձ, 50 մաս կապար. հերթակահովթեամբ հալեցնելէն յետոյ՝ աւելցնել 36 մաս բորակ (borax) եւ 384 մաս ծծումբ (sulfure): Պաղելէն յետոյ, վերոյիշեալ խառնուրդը խառտոցով փոշիացնելէ ու ամոնիաքային աղի (ammoniaque) թեթեւ, ջրախառն լուծոյթի մէջ լուալէն յետոյ այն թրջել խէժի թեթեւ լուծոյթի մէջ ու չորցնել⁸: Այս կազմուած սեւեկիտը կարելի է յետոյ ջրաներկի նման, քայց թանձր վաւերով լեցնել փորագրուած ձեղքերու մէջ ու հալեցնել ամբողջ գործը շիկացնելով: Նկատի ունենալով որ տուեալ խառնուրդը կապար կը պարունակէ, այն կը հալի շատ աւելի շուտ քան արծաթը:

Մեր արամադրութեան տակ ունինք նաեւ Հայաստանի եւ Հայաստանէն հիւսիսային Պարսկաստան սպարթած հայ ոսկերիչներու կողմէ օգտագործուած, ու մինչեւ օրս ալ շարունակուող հետեւեալ սեւեկիտի պատրաստութեան գեղատոմսերը.

1.— Հայկ կարապետեանի (Վանեցի) յամանարարած դեղատոմսը. 1 մաս մաքուր արծաթ, 2 մաս մաքուր պղինձ, 3 մաս կապար: Վերոյիշեալները նոյն հերթակահովթեամբ կաւէ հալոցի մէջ հալեցնելէ յետոյ, խառնուրդի մէջ աստիճանաբար աւելցնել նոյն չափով ծրծումբ եւ ի վերջոյ քիչ մը բորակ (borax) ցանել հալած խառնուրդի վրայ՝ որ մաքրուի: Ջրի մէջ պաղեցնելէ յետոյ, խառտոցով փոշի վերածել ու օգտագործել փորագրազարդ խորունկ մակերեսներու մէջ, նախապէս այնտեղ քանլով ջրի մէջ լուծուած՝ 5 մաս բորակ, 2 մաս աղ եւ 1 մաս փոթասիում (potassium) լուծոյթ: Եիկացնել եւ հալեցնել սեւեկիտի փոշին (աւազանման), այսպէս ունենալով ընդհանուր, արծաթի եւ սեւեկիտի բաւական հարթ մակերես մը: Երբեմն անհրաժեշտ է սոյն գործողութիւնը մի քանի անգամ կրկնել, որմէ յետոյ կարելի է մակերեսը լրիւ հարթացնել նուրբ խառտոցով:

2.— Հայկազ Բարայեանի (Թաւրիզեցի) դեղատոմսը. 1 մաս արծաթ, 2 մաս մաքուր պղինձ, 2 մաս կապար: Նախորդի նման ընդ-

հանուրի չափով մէջը աստիճանաբար ցանել ծծումբ, իսկ հալման լուծոթի համար տղտագործել ջրախառն բորակ ըստ պահանջի:

3.— Եուրիկ Նաւասարդեանի (Թաւրիզցի) դեղատոմսը. 2 մաս մաքուր արծաթ, 3 մաս մաքուր պղինձ եւ 4 մաս կապար հալեցնելէ յետոյ, նախորդներու նման աստիճանաբար աւելցնել ծծումբ: Սեւ-կիւտման փիշիկով փորագրուած տարածուածիւններու լցման համար, մէկ լիթր ջուրի մէջ ևուցնել 30 կրամ բորակ, 20 կրամ աղ եւ 10 կրամ փոթասիւում (potassium):

Բացայայտ է որ սեւեկիտագործ Հայկ Կարապետեանի գեղատոմսը ամենաընդունելիին է, քանի որ աճստեղ կապարի տոկոսը ամենամեծն է: Կապարը մետաղ մըն է որ ինքնին մոխրագոյնի ձգտում ունի: Մեր այս տեսակէտը կը հաստատեն Վասպուրականի սեւեկիտման աշխատանքներու արծաթի եւ սեւեկիտի գոյներու աւելի ուժեղ հակադրութիւնները:

Վերոյիշեալ երկրորդ եւ երրորդ դեղատոմսերու կատարման ձեւը չի տարբերի առաջինէն:

Հայկական սեւեկիտագործութեամբ կատարուած իրերու ուսումնասիրութեան համար ընտրած ենք վեց ցուցանմոյշներ ԺԼ-ԺԹ. դարերէն:

Վերոյիշեալներուն հնագոյնն է գաւազանի գլուխը (նկ. 10, Պատմական Մանդարան, թիւ 6870): Չափերն են՝ 20,5×15×2,5 սմ.: Բռնակէն ցած սեւեկիտապատուած է հետեւեալ արձանագրութիւնը. «Յ(ի)շ(ա)տ(ա)կ է գաւազանս Բաղըշցի Կարապետ Վ(ա)րդ(ա)-պ(ե)տիմ ի դուռն կտուցոյ անապատիմ. ԹՎիմ ՌճՂԶիմ (1747)»: Հաւանական է որ աշխատանքը կատարուած է Բաղըշի մէջ, թէեւ երկու վայրերն ալ Վասպուրականի ոսկերչական դպրոցի աղղեցութեան ոլորտի մէջ կը գտնուին: Աչքառու են տառաստեակներու նուրբ ձեւերը եւ զարդանկարներու վերադիր ձեւերու տափակ մակերեսի վրայ յաջող կիրառումը:

Երկրորդն է խաչի բռնակը (Պատմական Մանդարան, թիւ 6839): Չափերը՝ 22×6×2,6 սմ.: Բռնակի վրայ փորագրուած եւ սեւեկիտուած է հետեւեալ արձանագրութիւնը. «Յիշատակ է ս(ուր)բ խաչս Կարդեցի Տ(է)ր Մեարոպի որդի Տ(է)ր Պետրոսիմ ի դուռն Դաքեռու (Տաքեռ) վառնուց ԹՎիմ ՌճՂԸիմ Օգոստոսի Ա.իմ»: Կարգ տեղանունը մեզի կը յիշեցնէ պատմական Հայաստանի հարաւը գտնուող Կարթունիք՝ գաւառը, եւ շատ հեռու է Տաթևի վանքէն, սակայն այս հարցի լուսաբանման մէջ մեզի կրնայ օգնել բռնակի վերեւի գուրավարչեակի գունդը, որու ցանցկենային աշխատանքի ոճը առաւե-

լապէս ընորոշ է Միւնեայ դպրոցին, եւ կարելի է ենթադրել որ աշխատանքը կատարուած է Միւնեայ նահանգի մէջ (նկ. 11): Տառերը, ի հակադրութիւն նախորդ աշխատանքի, թողուած են բարձր, արծաթագոյն եւ փորագրուած ու սեւեկիտուած են շուրջի տարածութիւնները: Անոնց գեղագրութեան ոճը կը սեռի հայկական երկաթագրի ուշ շրջանի տառատեսակներէն, մաքուր շրջագծերով եւ ինքնատիպ ոճով:

Երրորդ սեւեկիտուած աշխատանքն է սահորը (էջմիածնայ թանգարան, թիւ 201): Չափեր՝ 22,5×12×12 սմ.: Մահորի մարմնի ընդհանուր ձեւը թեւադրուած է օդադործուած հնդկական ընկոյղի ձեւէն, նրւթ մը, որ ինքնատպութիւն մըն է հայկական արծաթագործութեան մէջ: Վերոյիշեալ հնդկընկոյղի յղուած մակերեսները զարդարուած են հայկական եւ արեւմտաեւրոպական քանդակներու համադրութեամբ: Սեւեկիտուած մակերեսները ունին հայկական դարձաքանդակներ, լեցուած մութ մոխրագոյն սեւեկիտի հալած փոշիով: Համաձայն էջմիածնայ վանքի թանգարանի տուեալներուն, այն կատարուած է 1847 թուին (նկ. 12): Պարելի է վերոյիշեալ թուականի ճշդութիւնը ընդունիլ, նկատի ունենալով օդադործուած զարդաձեւերու նմանութիւնը նոյն (ԺԹ.) դարու այլ աշխատանքներու զարդաքանդակներու հետ:

Իր շրջագծով կոթողային տեսք ունի այն ազգային ոճով սահորը (Պատմական թանգ., թիւ 6301), որու չափերը՝ 32×12×13 սմ., էն գերազանցուած ինձի յարսնի հայկական սեւեկիտուած այլ սահորներու մէջ: Այն կատարուած է առհասարակ դժային ոճով, եւ միայն անհրաժեշտութեան պարագային՝ լայն մակերեսներու փորագրութեամբ, պատմական եւ առասպելական դէմքերու (Հայկ, Տիրդան Բ. եւայլն) ու տեսարաններու օգտագործումով: Չորս սեւեկիտուած մետաղիոններու ներքեւ դրուազուած են շատ տեղեկցիկ հայկական հիւսուած զարդաքանդակներ:

Նկատի ունենալով օդադործուած սեւեկիտի մութ մոխրադոյնը, կափարիչի Մայր Հայաստանի կերպարը եւ շուրջի պարանազարդերը, ինչպէս նաեւ ազգային պատմական դէմքերու օգտագործումը, որը տարածուած երեւոյթ մը եղած է Վասպուրականի մէջ, եւ շարունակուած մինչեւ Թ. դարու սկիզբները, համոզուած ենք որ այս պորթը ԺԹ. դարու վերջաւորութեան կամ Թ. դարու սկիզբի Վասպուրականի շրջանի աշխատանք է (նկ. 13):

Մեր արամադրութեան տակ ունինք նաեւ ԺԹ. դարու գօտի մը՝ Երեւանէն (Պատմ. թանգ., թիւ 6166): Չափերը՝ 81×2,2×1,7 սմ., ուր մասնիկներու շրջագծերու եւ ներքին յարգարման սեւեկիտուած տարածութիւններու մշակումը կը կրէ ազգային նկարագիր եւ օգտապաշտ ձգտում, իսկ սեւեկիտուած տարածութիւններու լայն մա-

կերևանքը՝ կը կապեն վերեւ յիշատակուած փառի (նկ. 11) քոնակի ոճին հետ: Համոզուած ենք որ այս գոտին անցեալին օգտագործուած աւելի ճոխ գոտիներու աւանդութիւններու շարունակութիւնը կը կազմէ (նկ. 14):

Սեւկիտման աշխատանքի ցայտուն նմոյշ մըն է Վասպուրականի այն գոտին (Սեփ. Հ. Տ. Ղ.ի), որու աշխատանքի ոճը, իր առանձնաատկութեամբ, կը տարբերի նախկիններէն: Նախորդ ցուցանմոյշներուն (բացի նկ. 14էն) վրայ մակերեսները հարթ են, ուր փորագրուած մասերը ամբողջութեամբ սեւկիտով լեցուելէ ու հալեցուելէ յետոյ՝ անոնց տրուած է փայլուն մակերես: Սակայն սոյն գոտիի վրայ (չափեր՝ 82×8,5×1,5 մ.), ինչպէս նախորդին, կայ յաւելուածական աշխատանք մը, որ սեւկիտման սահմանագծերուն շուրջ գծային փորացումով անջատած է արծաթի պլիտակը սեւկիտովէն (նկ. 15): Այս պարծընթացը աւելի շեշտած է մութ մոխրագոյնի տարբերութիւնը շուրջի արծաթագոյնէն, ստեղծելով գոյներու աւելի շեշտակի հակադրութիւն եւ նպաստելով սեւկիտման նպատակի իրագործման, որ զարդանկարի լատման է մակերեսի դոյնէն:

Գոտին քաղկեացած է 11 կտորներէ, որոնցմէ երկուքը կը կազմեն գոտիկը: Ամէն կտորի մէջտեղ կայ վեցանկիւն վարդափայտաձեւ ուռուցիկ մաս մը, որ իր ճարտարապետական ծագումով եւ ուժեղ արտայայտչականութեամբ, հայկականութեան զբոյժը կը կրէ:

Աշխատանքի թերութիւնը կը կայանայ իր լթոյլ պիտարուեստին մէջ, ուր սրձային կանոնաւորութիւնը խախտած է աճապարանքի պատճառով: Սակայն նոյն մտային թուիչքով եւ արտայայտչամիջոցներով, աւելի նպաստաւոր պայմաններու առկայութեան պարագային, կարելի պիտի ըլլար արտադրել գեղարուեստական մեծարժէք գործեր (տե՛ս նկ. 16 եւ 17):

Համաձայն մեր տրամադրութեան տակ պտնուող նիւթերուն¹⁰, կրնանք եղբակացնել, որ շաշատանի մէջ սեւկիտագործութիւնը զարգացած է պիտաւորաբար Վասպուրականի, ինչպէս նաեւ Սիւնիքի մէջ: Անշուշտ չի քացառուիր սեւկիտագործութեան գոյութիւնը նաեւ սլաւոնական Հայաստանի այլ մասերուն մէջ:

Վասպուրականի մէջ զարգացած է պիտաւորաբար սրձային նուրբ փորագրութեան սեւկիտագործութիւնը, մութ մոխրագոյնի օգտագործումով, իսկ Սիւնիքի գործերու վրայ ակներեւ են լայն տարածութիւններու սեւկիտապատումներ, բաց մոխրագոյնի օգտագործումով:

Վանի եւ շրջակայքի մէջ կատարուած սեւկիտապատումները աւելի հարազատ են նիւթին՝ սեւկիտին, ուր նուրբ եւ շարժուն գիծե-

10. Գոյութիւն ունին նաեւ այլ նիւթեր Վասպուրականէն (Հ. Տ. Ղ.):

բու օգտագործումը սերտ կապ պահպանած է փորագրական աշխատանքներու հետ: Իսկ Սիւնիքի սեւեկիտապատումները կը կրեն աղբեցովթիւնը արծնագործութեան, իրենց լայն տարածութիւններու վերայ փորագրուած սեւեկիտապատումներով:

Անհրաժեշտ է նկատի ունենալ որ սեւեկիտը, որպէս մետաղային խառնուրդ ունի առանձնապատկովիւն մը, որ զայն կը հակադրէ արծնին, այն վ՛ ներքեւի հենքի տարբերութիւնը, ուր նոյնիսկ փայլուն եւ ողորկ տարածութիւններու վրայ կարելի է սեւեկիտապատել, ըսնի որ սեւեկիտը արծաթի վրայ մածոյցի (soudure, solder) նման կը միանայ, իսկ արծնը ցնցովի պարագային կրնայ թափիլ, չմիանալու այլ միայն փակչելու պատճառով:

Հայկական սեւեկիտագործութեան երկու տեսակներու մէջ բուն աղագայինը Վասպուրականինն է, նկատի ունենալով որ Սիւնիքի սեւեկիտագործական աշխատանքները իրենց ոճով կը յիշեցնեն հիւսիսային Կովկասի սեւեկիտագործական դպրոցը՝ կլոր սեւ դարձադարձիկ զարդաքանդակներով, բաց մոխրագոյնով սեւեկիտուած աւելի լայն տարածութիւններով: Այստեղ հարց կը ծագի թէ արդեօք հիւսիսային Կովկասի սեւեկիտագործները չէ՞ն ազդուած Ղարաբաղի հայ վարպետներէն: Դժուար է կողմնորոշելը: Վասպուրականի սեւեկիտագործութիւնը ունի աւելի տոհմիկ յիմադրի՞ծ, փճանկարային ուժեղ կառուցուածք, նիւթականութիւն, հայկական զարարուեստի աւելի խոր եւ ինքնուրոյն զգացողութիւն: Իսկ մուլթ մոխրագոյն սեւեկիտի օգտագործումով կը ստեղծուի արծաթի հետ ուժեղ հակադրութիւն մը:

Միջին արեւելեան շարք մը երկիրներու մէջ, ինչպէս՝ Եգիպտոս, Սիւրիա եւ Լիբանան, սեւեկիտագործութիւնը յայտնի է որպէս Վասպուրականէն թերուած արհեստ (Վանայ գործ) եւ «սեւատ» (= սեւեկիտ) ժողովրդական քառը աղաւաղուելով, արաբ ժողովուրդներու մօտ տարածուած է «սալտթ» քառը: Մալտթ քառը պէտք չէ թարգմանութիւն մը նկատել, այլ «սեւատ»ի արաբական հնչումին յարմարեցուած փոխառութիւն մը:

Որպէս հայկական արծաթագործական արուեստի բաղկացուցիչ մաս, սեւեկիտագործութիւնը ունի իր առանձնապատուկ տեղը հայ արուեստի իրականութեան մէջ:

Արծնագործութիւնը եւ սեւեկիտագործութիւնը կը ծառայեն զարդարման եւ հրեապատման համար, եւ ունին միայն գեղեցկացընելու եւ գունազարդելու տեղ: Անոնք չեն կրնար որպէս հենք ծառայել, նկատի ունենալով, որ վերոյիշեալ երկու նիւթերը (արծնը եւ սեւեկիտը) ինքնին զիրարակ են սեւ առանց մետաղներու (ոսկի, արծաթ կամ պղինձ) որպէս հիմք (հենք) օգտագործման անկարելի է անոնցմով իրեր պատրաստել: Թէեւ որոշ ուլունքներ կը պատրաս-

տուրն արծնով, սակայն արծնը չի կրնար ծառայել այլ իրերու ամբողջական պատրաստութեան համար, նիւթի հնարաւորութիւններու սահմանափակութեան պատճառով:

Պատմութեան յայտնի է միայն մէկ տեղեկութիւն արծնակերտ բաժակի մը մասին, ուր Պ. Չելլինին (Benvenuto Cellini) կը գրէ որ Ֆրանսայի Ֆրանսուա Ա. (François I) թագաւորը իրեն ցոյց տըւած է արծնով պատրաստուած քաժակ մը, սակայն նկարագրութեանէն կը պարզուի որ քաժակը հիմնականին մէջ պատրաստուած է ցանցկենային ալխատանքով եւ միայն խոր տարածութիւններն են որ լեցուած են թափանցիկ արծնով¹¹:

Արծնադրծութեան Հայաստանի մէջ յանկարծական երեւումը եւ յետադաջ զարգացումը ԺԷ. դարէն սկսեալ պայմանաւորուած է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտրի զարգացումով, երբ, շնորհիւ առեւտրական մեծ կազմակերպութիւններու, ինչպէս այլ ապրանքներ, քաղմալաստակ եւ քաղմագոյն, թափանցիկ եւ անթափանց արծններ Հայաստան կը ներածուէին զանազան երկիրներէ: Մատենադրական ոչ մէկ աղբիւր չի վկայեր սոյն նիւթի՝ արծնի Հայաստանի մէջ պատրաստման մասին, թէ՛ եւ չի բացառուիր այդ արուեստի գոյութիւնը Հայաստանի մէջ: Իսկ եթէ գոյութիւն ունեցած են իրեր, կործանարար ուժերու ներկայութիւնը թոյլ չէ տուած որ անոնք պահպանուին:

Ինչ կը վերաբերի սեւեւիտին (սեւատ, սալաթ) անոր բաղկացուցիչ նրեք նիւթերը արծաթը, պղինձը եւ կապարը, միշտ արդիւնահանուած են Հայաստանի մէջ: Արծաթն ու կապարը յաճախ միասին կը գտնուին հանքերու մէջ, ինչպէս նաեւ երբեմն՝ ոսկին եւ պղինձը:

Այս տեսակէտէն տեղական բնոյթ կը կրէ սեւեւիտադրծութիւնը, եւ որպէս հայկական արծաթադրծութեան արուեստի բաղկացուցիչ տարր, ունի իր առանձնայատուկ տեղը հայկական արծաթադրծական արուեստի իրականութեան մէջ:

ՀԱՅԿ ՏԵՐ ՂԵՒՈՆՌԵԱՆ

11. BLANCHOT I. L., *Les bijoux anciens*, Paris, 1929, p. 97.

Résumé

L'EMAIL EN ARMÉNIE

HAYK TER-GHEVONDIAN

L'auteur nous donne des informations générales sur l'émail, dont il situe l'origine en Orient d'où il fut répandu plus tard en Occident.

Il énumère les neuf variantes de l'émaillage en nous donnant des précisions sur chacune d'entre elles.

Il traite tout spécialement de l'émail niellé en expliquant dans ses particularités comment on le prépare.

Revenant en suite sur l'art arménien de l'émaillage, l'auteur nous fait part des formules de divers mélanges qui furent élaborés par trois compatriotes: Hayk Karapetian (de Van), Haykaz Babayan (de Tabriz) et Yurek Navasardian (de Tabriz).

Après avoir présenté des exemplaires des XVII^e et XIX^e siècles parvenus jusqu'à nous, l'auteur conclue que cet art s'est surtout développé dans le Vaspurakan et à Siunik, sans nier pour autant que le même phénomène ait eu lieu en Arménie historique.

Selon lui, cet art aurait été importé du Vaspurakan en Egypte, en Syrie et au Liban.